



## Ի ՅԻՇ Ա.Տ ԱԿՍ ՄԵՌԵԼՈՅ

Արտօսր մի ևս .

**Ա՞նց սիրտ ընդ լուռ այդ ագարակ թախծալից՝**

**Ուր անկանին ցան անդադար սերմանիք ,**

**ի ձմերանի եւ յամարան տապս հրատից .**

**Զի յափիտեանց ճակատագրեալ է կընիք**

**Սըփուել դոցա յանդաստանիդ ծոց անդորր ,**

**Յոր սաստ ոչ գամ մի տարերաց զօրեսցէ .**

**Ուր անողոք սերմանահանն ահաւոր**

**Ակօս յակօս լայնափեռեկ պատառէ .**

**Եւ սերմանիք ի սերմանիս**

**Խառն անկանին կուտակ կուտակ .**

**Որպէս սուզին ալիք յալիս՝**

**Զորովք ճըչէ փըրփըոց պըղպջակ .**

**Ճըչեաց , մընչեաց եւ հէք դու սիրու**

**ի սերմանիսդ ակօսից խիտ :**

**Տե՛ս աւանիկ տըրտում ամբոխ այցելուաց**

**երերածուփ , խորշոմերես , կորակոր ,**

**Ծնդ ագարակդ այդ ելանէ յամրընթաց .**

**Ոմն յառաջէ առ թաւ թըփիկ սըզաւոր ,**

Ո՞մ անպաճոյն առ սեւաւ խաչիկ ի կանգուն .  
Ո՞մ այլ ի հող՝ առ վէմ թաւալ մամուապատ .  
Հընչեն հառաջք եւ հեծութեանց ձայնք լրուն .  
Բիրք ըզմահու լուանան արձանս լալակաթ :

Եւ հէք դու , սիրտ , մատիր օն եկ ,  
Ասո յայս տապան ցուրտ առ երի ,  
Եւ ի դորա վերայ բեկբեկ  
Խորտակեսջիր զերդ սափոր լի .  
Լաց , հեծեծեաց , սըրբեա զտապանդ  
Եւ զօր անուն ընթեռնուս անդ :

Ո՞հ , Հայր \* , ներեա , յալուց խորոց իմ սըդոյս ,  
Թէ ելեալ յայց քոյ մահաքուն տապանին՝  
Աղեկոտոր ըզմըրմընջիւն դառն ողբոյս  
Բերկրեցելումդ հոգետաւիդ յանմահ վին ,  
Յաւէտազուարթ գըրգարանիդ յառագաստ ,  
Հեղում ի լուր . դորով յոդիդ զարթիցէ  
Ծնդ խիստ մորմնք քոյոց որդւոց չարաբաստ :  
Աղաւնակերպ սաւառնելոյդ յաշարհէ  
Սուրբ Սերովբիցդ արփիազգեաց  
Եւ սըրբափայլ հուր քերովբից ,  
Մըշտանորոգ՝ ի կայսդ արփեաց ,  
Են ըզմայլանք , զըւարճք խընդից .  
Մեզ հեծութիւնք յառըստորեւս  
Հարկեն յարտօսր ըզմեզ եւ եւս :

Արտօսր եւս այլ , զի սիրտք զեղուն դեռ հեծեն .  
Ծզյուրտ բաժակըն քամեսցուք արտասուաց  
Ի թաւալեալ նըւիրական շիրմիդ վէմ .  
Այլ յար մըրուրն ի յատակին կացցէ մած .  
Սուգ թախծագին , տունկ ի հովտիս տըրտմութեան  
Նոճիատիպ արձանացի տըխրատես .  
Որ առ նովաւ սըդան , տըրտմին եւ հոգան ,  
Արտասուեսցեն հառաջս հեղեալ դառնապէս ,  
Հեկեկալիր եւ անձկայրեաց  
Քո անուշակ յիշատակաւ .

Զերդ մինչ լըռեն ձայնք անձրեւաց ,  
Հողմոյն ի շունչ յանտառին թաւ .  
Ոստք ծանրացեալք անդ ցողադին  
Կաթեն ըզշող շիթս ի գետին :

Արտօսը եւս այլ , զի ողողեալ բիբք ի լիճ  
Եւ արտասուք արդ անկանին ի տապան ,  
Դառն արտասուք . զի երաշխէպ բուռն հակիրճ  
Յաննիազ տոյժս աւաղելի մարդկութեան ,  
Զըդէ ըզսիրտս՝ յոր պահանջիմք անդադար ,  
Ցերք ի ճակատ բերեմք ըզծանը այն վըճիռ ,  
Հարանց ի հարս եւ ի յորդիս անցեալ յար .  
Որ զաշս ի հող մեզ արկանել տայ յաթիռ .  
Ուր նկատեմք մեք ըզմերոց  
Սըրտից հատորսըս սիրալիս՝  
Վաղավախճանս երկրին ի ծոյ .  
Մաղկեալք գեռ նոր ծիլ ի ծըղիս ,  
Գեռ ընդ կենաց ըստեղնեալ տունկ ,  
Փըթըթեալ նոր նոցին գարունք :

Մահկանացու ծընեալք՝ ի մահ եւ հանուր  
Վարիմք անդուլ . ի սոյն կըրթէ ցանդ ըզմեղ  
Համատարած իսկ բընութիւն ընդհանուր .  
Զի ըստ շըրջել եղանակացըն պէս պէս  
Փոփոխին տունկք , թափին նախկինք , նորք յառնեն ,  
Վայրավատեալ հոսին տերեկք աղաղուն ,  
Ոչ եւս մեզ հեշտ հովանիս ոստք ծաւալեն .  
Եւ ժողովին քաղ ի կողով միրգք հասուն :

Այսպէս վախճան է համայնից  
Նընեալ՝ յետոյ եւ մեռանել .  
Այլ ոյր ի կէս անդ ընթացից  
Հատանի նուրք կենացըն թել ,  
Մահն այն շիցէ արդեզք լալեաց ,  
Դառնատոչոր հառաջանաց :

Յանշուք շինին ի տաղաւարն աղքատին  
Ծնդ տապ տօթոյն , խամրեալ այտիւքն հէք մըշակ .  
Վիճանս աղի գնացուցանէ դառնաղին .  
Զի տարաժամ ըզտունկն հարեալ բարկ խորշակ

Բզմբրդաբեր դալար ուղէշս ակաղձուն  
Յիր ցան ըզմէն մի յոյսն յերկիր թօթափեաց :  
Եւ գեղաղէշ տունկն հերապանծ չեւ յաշուն  
Եկեալ ժաման՝ թաւալեցաւ մայրամած ,

Որ հովանի տարածանէր  
Ճերմակ գըլխոյն իւր ալեւոր .  
Արդ խոնարհէ նա վայրաբեր  
Բզմերկ ճակատ իւր քըրտնաթոր  
Դրոշմել համբոյր մի հուսկ յետին  
Եւ զկամադ օրհնել , Տէր , ի յերկին :

Դառնահոսան արտօսր հանդոյն ընթանայ  
Եւ ի դարաստ քոյինատունկ սուրբ դրախտիս ,  
Աղոթսա Տէր . զի տունկ չըքնաղ ի նըմա  
Գեղածաւալ այն ինչ պարզեալ հովանիս  
Ի 'ահա անկաւ եւ ճըմեցան ընդ նովաւ  
Սիրտք յոլովից , եւ վէրք յոգիս կըշոեցան .  
Եւ նորածին մատաղ հինդ բոյկը \* առ նովաւ  
Վաղաթարշամք խոնարհ ի հող կըքեցան .

Զորովք զբազուկ իւր հովանուտ  
Շուրջանակի ծաւալ սրփուէր ,  
Եւ ոչ արփւոյն ինչ կիզանուտ  
Ճառագայթից երբէք ներէր ,  
Գալ անկանել թափ ի դալար  
Գիրդ գագաթունսըն ապիկար :

Արտօսր եւս այլ ի նուիրական վէմ շիրմին .  
Զորով թէ գամ մի անցանեմք երբէք մօտ ,  
Բզմթուրմ սըրբեալ զականողիս լալագին ,  
Ծանրաթախիծ ընթերցցուք յար անազօտ  
Զանցեալ նորին որ կայ յերկնից արդ դիւան ,  
Եւ ըզներկայն լուսապայծառ յանհուն փառս ,  
Խակ զապառնին ոհ աղի շիթք թացցեն զայն :  
Եկեաց աստ սուղ , այլ ճոխ կենացն էր համար :  
Վաստակեցաւ աստ քըրտնաթոր ,  
Եւ խնդրեաց ոչ յերկրի հանդիսատ ,

\* Խմա շհինդ ձեռասունսն առ մահճոք վախճանելցյն :

Յաւէտ երկնիցն էր տարփաւոր  
Կըրթելով յայն զակն եւ ըզմիրա .  
Յոր համբարձաւ արդ աւանիկ ,  
Զեղբարց ըզմէր տանելով յինք :

Որոց յաւանդ յիշատակաց յաւիտեանց  
Եթող յաստիս ըզմէմ յըրտին մահակիր ,  
Չոր ի թանալ մեր ի կայլակս արտասուաց ,  
Համբառնալով , Տէր , զաչս առ գեղ՝ ցողակիր ,  
Համբերատար ըզկամադ օրհնեմք տընօրէն .  
Եւ յանդիման քոյ խոնարհեալ կամակար  
Ըզդլուիս ի վայր եւ ըզճակատս հողեղէն  
Աստուածասաստ քոց հրամանաց կամք պատկառ :  
Ի կենցաղումն հեծեծութեան  
Ուր խինդ եւ լալ է հասարակ .  
Որպէս ծաղիկ բաղմաբուրեան  
Թէ բուսանի խառն ընդ տատասկ ,  
Մերթ լամք եւ է զի զուարճանամք .  
Այլ քո օրհնեալ միշտ լիցին կամք :

Հ . Ա . Ե .

Յոյն բանաստեղծից նկարագրական  
ձշուրիւնը .\*

Յոյն բանաստեղծները (այսպէս )  
պարզ միջոցներ գործածելով անպա-  
ճոյն կերպով իրենց բնակութեան եր-  
կրին մասերն այսպէս հաւատարմու-  
թեամբ ու կենդանի նկարագրեցին որ

\* Յօդուածս նոր վախճանեալ Ամբէրի Յու-  
նաստան , Հոռվ և Տանդէ գրուածքն է : Հեղինակն  
իւրաքանչիւրին վրայ խօսել սկսելէն առաջ իր  
ընդհանուր վերնագիրը կը բացատրէ այսպէս .  
Յունական բանաստեղծութիւնն ՚ի Յունաստան . Հոռվայ ,  
Էւրպարանդն ՚ի զանազն դարս . Ուշերութիւն Տանդէա-  
կան . այս իրէք նիւթն ալ այլ և այլ զլուկներ  
բաժնած բարակ գիտութիւններով ու նորանոր  
իմաստներով գիտնաբար և իբր ականատես եր-  
կարօրէն կը խօսի : Մենք Յունաստանի վրայ ըրած

ինչուան այսօր ճանապարհորդաց զար-  
մանքի նիւթ է : Մանաւանդ Հոմերոս  
հրաշալի է այս հաւատարմութեան կող-  
մանէ . Ստրաբոն միշտ Աքիլլիսի և Ո-  
դիսեայ երգին վկայութիւնը մէջ կը  
բերէ . իրեն համար Հայրն բանաստեղ-  
ծոյնակ գերազանց տեղագիր է : Շատ  
հետաքրքրական բան է զիտել թէ ինչ-  
պէս հոմերական բանաստեղծութեան

մատենագրական տեսութիւնն սկսած ըլլալով  
թարգմանել (տես Բազմ. ծէ տարի , երես 153 )  
չուզեցինք անկատար թողուշ . մանաւանդ շարու-  
նակութեանը մէջ Հոմերոսի բանաստեղծական  
կատարելութեանցը վրայ մասամբ մը ճսիսացած  
ըլլալը տեսնելով աւելի յորդորուեցանք ՚ի նոյն .  
մատածելով թէ շատ զիւրին է հիմա ազգերնուու  
համար գաղղիացի անուանի գրագիտին ըսածներն  
ստուգել , յոյն քերթողահօր ոգւոյն ճշգրտապէս  
թափանցող աննման թարգմանութիւն մը ձեռք  
ունենալով :